Ղ. 4410 1906 ՆՈՅԵՄԲԵՐ 25/8 ԴԵԿՏ. ՀՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ 23 ՀԱՅԻ ԱՏԵՆ 22 ՇԷՎՎԱԼ 1324 — 25 ԹՐԵՐԻՆԻ ՍԱՆԻ 1322

ՄԵՋՄՈՒԱԻԱԽՊԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաքթատա իքի տէքա Յանի
ՉԱՐՇԷՆՊԻՀ վէ ՀՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ
կիւնլէրի նէտր օլունուր :

ՆԻԻՍԻՕԷՍԻ
30 ԲԱՐԱ

مجموعهٔ اخبار
بك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ԱՊՈՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 ղր. = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85 = 6 Այլըղը 45 ղր. տըր։ = Մէմալիքի էճնէպիե իչին սէնէլիկի 20 ֆր. տըր։ = Բօսթա իւճրէթի պիզէ այիա տիր։ = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տըր։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = Լինճի սահիֆէնին սըրասը 5, Չնճի վէ Յիւնճիւ սահիֆէլէրին հէր սըրասը 3, վէ Կիւնճիւ սահիֆէնին պէհէր սըրասը 1 ղր. տուր։ = Զօգ տէֆա տէրճ իտելէճէք իլանաթ իչին այրըճա բաղա լըգ օլունուր։

Ղազէթայա միւթէալլիգ իւուսուսաթ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ միւրաճաաթ օլունա։ = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատատէի քէպիրաէ Ն. 65։

ՀՌՈՎՄ

Վ.Սեմ. ԱՆՏՈՆ ՀԱՍՈՒՆ ԿԱՐԴԻՆԱԼԻՆ ՈՍԿԵՐՑ ՓՈԽԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Տէր Տնօրէն,

Այս օրերս Լեւոնեան վարժարանիս Մեծաւոր Դեր. Գէյունեան Պետրոս Դերապայծառի ստորագրութեամբ տպուած նամակ մը Ձեզ ալ ղրկուեցաւ, ինչպէս ուղղուած էր ուրիշ շատ մը՝ թէ Նուիրապետութեան և թէ Հասարակութեանս աւագամեծար անձանց։ Աւելորդ է անոր բովանդակութեանը կարեւորութեան ու արժէքի մասին խօսք բանալ հրապարակաւ, ինքնին իրն բաւական կրնայ խօսիլ ամէն անոնց՝ որոնք սիրտ ունին երախտագիտութեան տեղ տուող և զգացումտոմային պարծանաց նախանձախնդիր ըլլալու։

Հասարակութեանս նուիրատուութեամբ գլուխ հանելիք՝ Վսեմ. Անտոն Հասուն Կարդինալի ոսկերց փոխադրութեան՝ խընդրոյն է ակնարկս, որու մասին իբր հետաքրքրական մի լուր, կը բաղձայի որ ներկայս հաճէիք հրատարակել Ձեր Պատուական Թերթին մէջ, որպէս զի ապագայ բարերարներ, որոնց շարքը սկսած է բացուիլ, իմանան թէ գործն եւ ուր եւիի մէջ է, ու ըստ այնմ կարեւորութիւն տան եղած հրաւիրանաց։

* *

Դիտնալու է թէ Իտալական օրինաց համաձայն, քաղաքիս մէջ ՍՍ. Քահանայապետներէ և Թագաւորներէ զատ ուրիշ մարդ թաղելու հրաման չկայ. բայց տարիներէ ի վեր քաղքէն դուրս գտնուող հրապարակական գերեզմանոցին մէջ թաղուած մէկ մը փոխադրելու հրաման կրնայ ստացուիլ, եթէ Քաղաքապետութեան կողմանէ առանձին քննութենէ մը վերջ՝ փոխադրելի յայտարարուի։ Այս կարգադրութեանց համաձայն հարկ եղած դիմումն ամիս մը առաջ եղած ըլլալով, Քաղաքապետութիւնն իւր առողջապահական քննիչն ղրկեց Նոյ. 9ին. Նոյն օրը Վսեմ. Հանգուցեալն անտուկն հանուեցաւ իր նախկին տեղէն, բայց տարաժամ օրն խափան եղաւ անոր բացումին։ Այսու հանդերձ բոլոր դպրոցով այն օրն գերեզմանատուն գացած ըլլալով լուսանկար առնել տրուեցաւ՝ ասպնջական մասրան առջեւ, որ 23 տարիէ ի վեր պահած էր Մեծ Հանգուցեալին մահկանացուն։ Ասկից վերջ հրամայուած ըլլալով անտուկն տանիլ incisoria ըսուած սենեակ մը, մինչեւ հոն ընդարձակ գերեզմանատան նեմ ու երեկոյացած ծառուղիներու մէջէն երկար թափոր մը կազմելով և ի խորոցներու ջերմեռանդ մրմունջներով ընկերացանք Անոր մինչեւ նոր ու առժամանակեայ հանգստատեղին։ Երկու օր վերջը Քննիչն՝ մեզմէ միայն Դեր. Գէյունեան Դերպ.ը քովն ունենալով՝ բացած էր անտուկն ու հրաման տուած էր որ կարենայինք այցելել, լուսանկարն առնել տալով և յետոյ փակել։ Յաջորդ օրն Կիրակի ըլլալով, բոլոր դպրոցով գացինք ու տեսանք մեր Տէրին, մեր Բարերարին ներհոգ դէմքն, որուն գծագրութիւնն՝ մահն ալ այնքան տարի վերջն տակաւին աւրած չէր։ Գլուխն ամբողջ էր, մազերն ու մօրուքն անաղարտ, պակսած մազ չունէր բոլոր երեսն, թէեւ գոյնն մահու դալուկին վրայ գարշութիւն մը առած էր. սակայն թէ զինքն ճանչցողներն և թէ լուսանկարն միայն տեսնողներն նմանցուցին Անոր։ Զգեստեղէններու մէջ մնացած մասերն քայքայման մէջ ըլլալու էին, որովհետեւ մէջքն ու ստորին իրանն խորոչանալու չափ իջած էին։ Քանի մը լուսանկարներ առնուեցան այլեւայլ դիրքերով։ Այս առթիւ Արհ. Բուլպեան Արքեպիսկոպոսն փոյթ տարաւ տնտուկին մէջ տեղաւորելու Կաթողիկոսական Պալիւնն, որ ըստ Եկեղեցական կանոնաց զայն կրողին հետ պէտք էր թաղել։ բայց մեր Հանգուցեալնը մահուան ատեն Պոլիս գտնուելով, վերջը բերել տրուած ու առանձին կապարեայ արկղով մը սնտուկին վրայ պնդուած էր։

Քաղաքապետութեան առողջապահական քննիչ բժիշկն այսպէս կը տեղեկագրէր գտնուած վիճակն. «Մարմինն կա-«տարեալ ցամաքութեան մէջ է նման «մումեացման վիճակին, անհետացած ըլ-«լալով անկից մեծաւ մասամբ հեղուկ ու «լոյծ գործարանական նիւթն։ Անտարա-«կոյս վերոյիշեալ աւագամեծար անձին «մահկանացու մնացորդներն այս վիճակին «հասնելէն վերջ նեխիչ վերլուծման կամ «քքուակացումի հետեւանօք փտութեան «ընդունակ չեն. նոյն իսկ եթէ բաց թաղ-«ուին, և շատ նուազ եւս կրնան անոնք «այլայլիլ եթէ կրկին փակուելու ըլլան «թանագեայ զօդումով գոցուած կապարէ «արկղի մէջ։ Հետեւաբար առողջապահա-«կան պաշտօնէին կարծեօք այդ մարմնոյն «փոխադրութիւնն չի ցուցներ ներկայ կամ «ապագայ վտանգ մը հասարակաց առող-«ջութեան։» Ահա այս նպաստաւոր յայտարարութեան վրայ կը սպասուի Բարձրագոյն Խորհրդարաններու որոշման՝ գործոյն ելք տալու համար։ Արդէն Ս. Նիկողայոսի եկեղեցւոյ մատուռներէն միոյն մէջ, տեղն պատրաստուեցաւ, խորան մ'ալ կը շինուի շիրմին շուք տալու համար. կը մնայ մահարձանն և անոր դէմ երջանկայիշատակ Լեւոն ԺԳ.ի, դպրոցիս հիմնադրին յիշատակարան մը, Ս. Գրիգոր Լուսաւորչի մեծադիր պատկեր մը, որուն պիտի նուիրուի խորանն, և ուրիշ յարակից շատ մը զարդանկարներ ու մարմարեայ յատակն, որոնք կարեւոր են գերեզմանոցի անչքութենէն վերջ, նոր մերկութեան մը մէջ չթողլու համար Այն, որ իր միակ դիրքովն արժանի համարելու է ամէն յարգանաց ցոյցերու։

Բարերարաց փութառատ ձեռնտուութեան չափէն կախում պիտի ունենայ նուազ կամ սուելի պայծառութիւն տալ գործոյն։ Ցայսօր դիմուած է մեր Նուիրապետութեան գերագոյն անդամներուն ու շատ քահանայից, առանձին կերպով վարժարանիս աշակերտ քահանայից և Հասարակութեանս Աւագանւոյն. յոյս արտարկու և բարերար, հայազգի միակ կարդինալին ոսկրներն, որոնք անչուք մատրան մը մէջ կը մնան ցայսօր հասարակաց գերեզմանատան մէջ։ Այս սկզբնական գործն կրնայ յետոյ հասութիւն չափուն ամբողջացուիլ Լեւոն ԺԳ.ի և Հասուն Կարդինալի նուիրելի մահարձաններով ու նը-կարներով, որ ամենուն համար առ նուազն 20,000 ֆր. գումարի մը պէտքն կայ, ինչ որ վարժարանիս կարողութենէն չատ վեր է։

Հռովմայ Գահոյն հովանաւոյն ու շարունակ խնամոց ներքեւ համայնքիս զաւակներէ կը պահուին, կը սնուցուին, կը կըրթուին կղերականներ՝ լոկ հասարակութեանս օգտին ու բարգաւաճանաց ձեռնհաս աշխատաւորներ ընծայելու նպատակաւ. հասարակութիւնն չի կրնար անտարբեր աչօք նայիլ նման հաստատութեան մը վրայ, քանի որ կրնայ համրել իր մէջ Ձեզի պէս առատասիրտ ու ազգին պարծանաց և հուչակին նախանձախնդիր հոգիներ։ Հետեւաբար մենք ալ ամենայն համարձակութեամբ կը դիմեմք Ձեզ որ ուղէք գործակից ըլլալ մեր ազգօգուտ դիտման յառաջացման ու գործադրութեան ձեր ինքնայօժար ձեռնտուութեամբն, զոր դիւրաւ կրնաք ընել ի ստորեւ նշանակուած հասցէին ուղղելով Ձեր նուէրն։ Ընելիքնիդ հասարակութեանս անուան, պատուոյն ըրած պիտոր ըլլաք՝ օտարաց հազար ու մէկ նման ձեռնարկներուն առջեւ հայ սրտի մեծանձն ու պարտաճանաչ ըլլալուն ապացոյց մը տալու համար։ Մանաւանդ որ Այն, որուն գլխաւորաբար ոսկրոտեաց մեծարանքն կ'ուզենք ընծայել ազգովին, հասարակութեանս մեծագործ բարերարն եղած է ոչ միայն կրօնական դժուարին պարագաներուն մէջ անոր հովուապետն եղած ատեն, այլ նաեւ եզական մենաշնորհիս մը՝ ի յաւերժ պարծանս հայ անուան՝ Հռովմայ Միրանաւորաց բարձր դասուն մէջ ականաւոր դիրք մը բռնելէն ետքն ալ՝ ամբողջ ուշադրութիւնն դարձուցած է իր սիրելի համայնքին կրօնական և կրթական օգտին մինչեւ վերջին շունչն։ Այսպիսի պատմական ու ամբողջ տոհմիս անուան պատիւն մշանջենաւորող անձնաւորութեան մը արժանի յարգն ընծայելու գործոյն գլուխ գըտնուելով պատիւ կը սեպենք մեզ՝ բախել ամէն բարերար սրտերու դռներ։

Ասոնց մէջէն Ձեր ալ հանրօգուտ շահուց հետամուտ նկատողութեան հանդիպելու յուսով է՝ որ կը ներկայանամք Ձեզ նոյն նպատակաւ, և գեղեցիկ առաջարկնուս արժանի պատասխան մը ընդունելու ակնկալութեամբ կը կանխենք մեր շնորհակալութիւններն և ամենախորին մեծարանաց հաւաստեօք մնամք

Մեծ. Տեառնդ
Մեծաւոր Ք. Լ. Հայ Դպրոցի
ՊԵՏՐՈՍ Վ. ԳՕՅՈՒՆԵԱՆ

MONS. PIETRO KOJUNIAN
Rettore del Collegio Armeno
Via S. Nicola da Tolentino, 31
ROMA

ՄԵՃՄՈՒԱ.— Կիւնէշին պէյիւքլիւկիւ՝ ղայպուպէթինաէ անլաչըլարը կիպի։

Դպրոցով գացինք ու տեսանք մեր Տէրին, մեր Բարերարին ներհոգ դէմքն, որուն գծագրութիւնն՝ մահն ալ այնքան տարի վերջն տակաւին աւրած չէր։ Գլուխն ամբողջ էր, մազերն ու մօրուքն անաղարտ, պակսած մազ չունէր բոլոր երեսն, թէեւ գոյնն մահու դալուկին վրայ գարշութիւն մը առած էր. սակայն թէ զինքն ճանչցողներն և թէ լուսանկարն միայն տեսնողներն նմանցուցին Անոր։ Զգեստեղէններու մէջ մնացած մասերն քայքայման մէջ ըլլալու էին, որովհետեւ մէջքն ու ստորին իրանն խորոչանալու չափ իջած էին։ Քանի մը լուսանկարներ առնուեցան այլեւայլ դիրքերով։ Այս առթիւ Արհ. Բուլպեան Արքեպիսկոպոսն փոյթ տարաւ տնտուկին մէջ տեղաւորելու Կաթողիկոսական Պալիւնն, որ ըստ Եկեղեցական կանոնաց զայն կրողին հետ պէտք էր թաղել։ բայց մեր Հանգուցեալնը մահուան ատեն Պոլիս գտնուելով, վերջը բերել տրուած ու առանձին կապարեայ արկղով մը սնտուկին վրայ պնդուած էր։

Քաղաքապետութեան առողջապահական քննիչ բժիշկն այսպէս կը տեղեկագրէր գտնուած վիճակն. «Մարմինն կա-«տարեալ ցամաքութեան մէջ է նման «մումեացման վիճակին, անհետացած ըլ-«լալով անկից մեծաւ մասամբ հեղուկ ու «լոյծ գործարանական նիւթն։ Անտարա-«կոյս վերոյիշեալ աւագամեծար անձին «մահկանացու մնացորդներն այս վիճակին «հասնելէն վերջ նեխիչ վերլուծման կամ «քքուակացումի հետեւանօք փտութեան «ընդունակ չեն. նոյն իսկ եթէ բաց թաղ-«ուին, և շատ նուազ եւս կրնան անոնք «այլայլիլ եթէ կրկին փակուելու ըլլան «թանագեայ զօդումով գոցուած կապարէ «արկղի մէջ։ Հետեւաբար առողջապահա-«կան պաշտօնէին կարծեօք այդ մարմնոյն «փոխադրութիւնն չի ցուցներ ներկայ կամ «ապագայ վտանգ մը հասարակաց առող-«ջութեան։» Ահա այս նպաստաւոր յայտարարութեան վրայ կը սպասուի Բարձրագոյն Խորհրդարաններու որոշման՝ գործոյն ելք տալու համար։ Արդէն Ս. Նիկողայոսի եկեղեցւոյ մատուռներէն միոյն մէջ, տեղն պատրաստուեցաւ, խորան մ'ալ կը շինուի շիրմին շուք տալու համար. կը մնայ մահարձանն և անոր դէմ երջանկայիշատակ Լեւոն ԺԳ.ի, դպրոցիս հիմնադրին յիշատակարան մը, Ս. Գրիգոր Լուսաւորչի մեծադիր պատկեր մը, որուն պիտի նուիրուի խորանն, և ուրիշ յարակից շատ մը զարդանկարներ ու մարմարեայ յատակն, որոնք կարեւոր են գերեզմանոցի անչքութենէն վերջ, նոր մերկութեան մը մէջ չթողլու համար Այն, որ իր միակ դիրքովն արժանի համարելու է ամէն յարգանաց ցոյցերու։

Բարերարաց փութառատ ձեռնտուութեան չափէն կախում պիտի ունենայ նուազ կամ սուելի պայծառութիւն տալ գործոյն։ Ցայսօր դիմուած է մեր Նուիրապետութեան գերագոյն անդամներուն ու շատ քահանայից, առանձին կերպով վարժարանիս աշակերտ քահանայից և Հասարակութեանս Աւագանւոյն. յոյս արտարկու և բարերար, հայազգի միակ կարդինալին ոսկրներն, որոնք անչուք մատրան մը մէջ կը մնան ցայսօր հասարակաց գերեզմանատան մէջ։ Այս սկզբնական գործն կրնայ յետոյ հասութիւն չափուն ամբողջացուիլ Լեւոն ԺԳ.ի և Հասուն Կարդինալի նուիրելի մահարձաններով ու նը-կարներով, որ ամենուն համար առ նուազն 20,000 ֆր. գումարի մը պէտքն կայ, ինչ որ վարժարանիս կարողութենէն չատ վեր է։

Հռովմայ Գահոյն հովանաւոյն ու շարունակ խնամոց ներքեւ համայնքիս զաւակներէ կը պահուին, կը սնուցուին, կը կըրթուին կղերականներ՝ լոկ հասարակութեանս օգտին ու բարգաւաճանաց ձեռնհաս աշխատաւորներ ընծայելու նպատակաւ. հասարակութիւնն չի կրնար անտարբեր աչօք նայիլ նման հաստատութեան մը վրայ, քանի որ կրնայ համրել իր մէջ Ձեզի պէս առատասիրտ ու ազգին պարծանաց և հուչակին նախանձախնդիր հոգիներ։ Հետեւաբար մենք ալ ամենայն համարձակութեամբ կը դիմեմք Ձեզ որ ուղէք գործակից ըլլալ մեր ազգօգուտ դիտման յառաջացման ու գործադրութեան ձեր ինքնայօժար ձեռնտուութեամբն, զոր դիւրաւ կրնաք ընել ի ստորեւ նշանակուած հասցէին ուղղելով Ձեր նուէրն։ Ընելիքնիդ հասարակութեանս անուան, պատուոյն ըրած պիտոր ըլլաք՝ օտարաց հազար ու մէկ նման ձեռնարկներուն առջեւ հայ սրտի մեծանձն ու պարտաճանաչ ըլլալուն ապացոյց մը տալու համար։ Մանաւանդ որ Այն, որուն գլխաւորաբար ոսկրոտեաց մեծարանքն կ'ուզենք ընծայել ազգովին, հասարակութեանս մեծագործ բարերարն եղած է ոչ միայն կրօնական դժուարին պարագաներուն մէջ անոր հովուապետն եղած ատեն, այլ նաեւ եզական մենաշնորհիս մը՝ ի յաւերժ պարծանս հայ անուան՝ Հռովմայ Միրանաւորաց բարձր դասուն մէջ ականաւոր դիրք մը բռնելէն ետքն ալ՝ ամբողջ ուշադրութիւնն դարձուցած է իր սիրելի համայնքին կրօնական և կրթական օգտին մինչեւ վերջին շունչն։ Այսպիսի պատմական ու ամբողջ տոհմիս անուան պատիւն մշանջենաւորող անձնաւորութեան մը արժանի յարգն ընծայելու գործոյն գլուխ գըտնուելով պատիւ կը սեպենք մեզ՝ բախել ամէն բարերար սրտերու դռներ։

Ասոնց մէջէն Ձեր ալ հանրօգուտ շահուց հետամուտ նկատողութեան հանդիպելու յուսով է՝ որ կը ներկայանամք Ձեզ նոյն նպատակաւ, և գեղեցիկ առաջարկնուս արժանի պատասխան մը ընդունելու ակնկալութեամբ կը կանխենք մեր շնորհակալութիւններն և ամենախորին մեծարանաց հաւաստեօք մնամք

Մեծ. Տեառնդ
Մեծաւոր Ք. Լ. Հայ Դպրոցի
ՊԵՏՐՈՍ Վ. ԳՕՅՈՒՆԵԱՆ

MONS. PIETRO KOJUNIAN
Rettore del Collegio Armeno
Via S. Nicola da Tolentino, 31
ROMA

ՄԵՃՄՈՒԱ.— Կիւնէշին պէյիւքլիւկիւ՝ ղայպուպէթինաէ անլաչըլարը կիպի։

պէօյիւք զաթլարը գըյմէթի ատ, չօգ ատֆա վէֆաթլարընան սոնրա թագաւոր օլուռնուր։

Իսթանպօլատա իլք ատֆա ճէմաաթըմըզա Կ-Բաթրիգ օլմուշ, վէ մուսախարէն Բօմատա Գարաինալլըզա թէրֆի զըլընմըշ օլան մէրհում Անտոն Հասուն՝ նատիր իւլ զուհուր զէվաթատան պիրի օլմուշ տըր։ Ճէմաաթըմըզըն Տէրիսատաթատ հէնուզ թէչէքքիւլ իթմէքտէ օլտուղը զէմանլարատա, միւշարիւէյ՝ Կ-Բաթրիգլիկէ ինթիխապ վէ թայէին օլընտըղը հալատ, մահզա տիրատէթ ու ֆէթանէթի սայէսինատ, կէրէք նէզտը հիւքիւմէթը Սէնիյատ վէ կէրէք սաիր միւել վէ էճանիպ մուվաճճէհէսինատ ճէմաաթըմըզ թանըլմըշ վէ թագաւոր իտիլմիշ տիր։

Զուրատա վէ Բօմատա, պու կիւն, ճէմաաթըմըզըն մալիք օլտուղը միւքէլլէֆ քիլիսէլէր, մէքթէպլէր վէ էմսալի միւէսսէսէլէր՝ անըն սայ ու զայրէթի էսերլէրի օլուպ, էն պէօյիւք բիճաղ, մէմուրին վէ զէվաթը մէրի իւլ խաթրընը՝ Կ-Բաթրիգլիկիմիզէ վէ ճէմաաթըմըզա հիւրմէթ, բիայէթ վէ թէվէճճիհ կէօսթերմէսի, հաթթա վազթը էն պէօյիւք հիւքմատարլարընատան պիրինին զէվճէի միւհթէրէմէսի օլան իմբէրատորիցա էօժէնինին Տէրիսատաթի զիեարէթի միւնասիպէթիյլէ, Ս. Աստուածածին Աթոռանիսա քիլիսէսինի զիեարէթի՝ օ Զաթը միւհթէրեմին ատարը մուվաֆֆագըյէթինատէն պուլունմըշ տըր քի, միւշարիւէյին՝ պունլար վէ պունլար կիպի սաիր չէրէֆպախշ հալլէրի ունուտուլամատաճաղը կիպի, Բօմատա, իւք ատֆա միլլէթիմիզատէն օլարաք, Գարտինալլար սընըֆընա տախիլ օլմատը տախի՝ պաչչաճա վէսիլէի մանղուզիյէթ վէ թէֆախխուր, վէ ումում միլլէթիմիզ գըզ չօճուգլարընը թալիմ ու թէրպիյէսինէ մէմուր օլմագ վէ մուալիմ էէթիչտիրմէք իւզրէ, չէհրիմիզատ Անարատա Յղուութիւն Բարիգաթընը, վէ ճէմաաթըմըզա քատմիլ վէ միւգթէտիր բէհապին եէթիչտիրմէք իւզրէ, Բօմատա Լեւոնատան մէքթէպինի թէէսսիսէ, վէ Քիւրոիի չէրիֆ իւլ Կ-Բաթրիգլիկիմիզ պէյնինատ միւնասէպաթը բուհանիյէէ զավի պիր իրթիպաթ հուսուլինէ, վէ Բօմատա, տիկեր Գաթոլիք ճէմաաթլարը նէզատինատ մահճուպ գալմատաճաղ սուրէթատ Կ-Բաթրիգլիկէ մերպութ պիր վէքալէթխանէ իւլ քիլիսէ վէ միւսաֆիրխանէ վիճուատ կէթիրմէյէ մուվաֆֆագ օլմատը վէ սաիրտ՝ իչթէ հէր պունլար, մէրհում Կ-Բաթրիգ վէ Գարտինալլըն մէզիյէթլէրինի թէչքիլ իթմէքատ, վէ միւշարիւէյին հագգըլա մուճիպի թատաղիմ գըլմագատատը։

Եվվէթ, պու մէզիյէթլէր, պու խատէլէր վագթինատ լաեզգըլա թագաւոր իտիլէմմիշ տիր. լաքին հանկը պէօյիւք զաթ՝ հաեատընատա թէքմիլ պէօյիւքիւկիւլլէ թանըլապիլմիշ տիր։

Ֆագաթ պէօյլէ զաթլար, հիչ օլմազատա, վէֆաթլարընատան սոնրա, թագաւոր իտիլէրէք, լաեզգ օլուզլարը հիւրմէթ վէ թատաղիմ իչֆա իտիլիրսէ, պու ատա պիր զըյմէթլինատատը քի, իչֆասընատան կէրի առուրումատատը՝ պիր ճէմաաթըն հիսսիէատը ալլէյի գատարըլընատատատ աէլէթ ըթտիկինատէն, Կ-Բաթրիգ վէ Գարտինալ Հասունընը պէօյիւքլիկիւ տէ պիզճէ թանըլմըշ օլմագ իչին, պալէատէքի նէչրիեատատ պէհան օլունան թէչէպիսէ, բուհանի վէ ճրատանի պիլճիմլէ զէվաթը համիյէթին իչթիրաքը լազըմ տըր։ Մէզքիւր թէչէպիսէ, Արհ. Յարութիւն Արք. Բուպեան իւլ Գեր. Գատրոս Գերպծ. Գէյունեանընը բէհպէր օլմալարը չայհանը թագաւոր, վէ իչին մուվաֆֆագըյէթինէ թէէմինատը զավիյէ տրմէք օլուպ, Բօմատա պու մագսատին պաչա չըզարըլմասը, ճէմաաթըմըզա վէսիլէի իֆթիխար օլաճաղընատան, ումում համիյէթմէնատան վէ մէգատիրչինատանընը իհանէի համիյէթ քատարանէլէրիյլէ, արզու օլունան մուվաֆֆագըյէթին վիճուատէզիր օլմատը խուսուսընատա մուավէնէթլէրինի տիրդ իթմէեճէքլէրի գավիէն մէմուլ տըր։

Կ-ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Սինոդ մէճլիսի էվվէլքի կիւն վէ միւն տախի Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթ. լերինին թահթը բիեատէթինատ ագտը իճ. թիմա իթմիշ, վէ զանն իտէրսէք մէճլիս միւն խիթամ պուլմըշ տըր։

Ճէրէեան իտէն միւզաքէրաթընը էսաս վէ զէմինի զաթէն եազըլմըշ օլուպ, ֆագաթ վէրիլէն գարար վէ նէթիճէլէրին նէտէն իպարէթ օլտուղը մայիւմ տէյիլ տիր։ Պու գարար վէ նէթիճէլէր հէր նէ օլսա, Քիլիսէմիզ, Կ-Բաթրիգլիկիմիզ վէ ճէմաաթըմըզ իչին խայըրլը օլմուշ օլմասընը, հէր քէսլէ պէրապէր արզու իտէրիզ։ Շու գատար քի, Սինոդընը, անճագ պիր հաֆթա տէվամընատան, մուամէլաթընը մահտուտ պիր տաիրիյի կէչմէտիկի անլաշըլմագատա տըր։ Հէր նէ իսէ, չիմտիլիք պու խուսուսատա հէր նէ սէօյլէնսէ վէ եազըլսա, թատմինաթ վէ զանընիեաթատան իպարէթ օլտուղընատան, վուգուատ վէ իճրատաթա, եախսա մալիմատաթը մէվսուզէ վէ ըսմիէյէ պէքլէմէք՝ պիզճէ տատա զիեատէ մուվաֆֆագը մասլահատ տըր։

** Անճագ պիր բիվատէթէ կէօրէ, իչպու Սինոդ մէճլիսինատ, եալընըզ Մըսըր ինթիխապը իսիթատ պուլմուշ, վէ Սինոդընը, կէլէճէք Մայիսատ թէքրար իճթիմատ գարարլաշտըրըլմըշ տըր։

** Թրապիզոն Մէրխասատա Արհ. Ստեփան Եպիսկ. Աբիկեան, կէլէճէք հաֆթա մահէլլի մէմուրիյէթինէ ազիմէթ իտէճէք տիր։

** Վէնէտիքատ Ռափայէլեան մէքթէպի շակիրատանը, միւտիրի մէքթէպ Հ. Ստեփան Վ. Սարբեանընը իտարէօնատէն միւթէչէքքի օլուպ, Աբբահայր Արհ. Կիւրէղեան Արք. Թազատիմ իթթիքլէրի շիքեայէթնամէ իւզէրինէ, պու պապատ թահգըգատ իճրա իթմէք իւզրէ պիր գոմիսիոն թէչքիլ օլունտուղընը եազմըշ իտիք։

Վէնէտիք զազէթալարընատա չայեանը թէէսսիւֆ թաֆսիլատըյլա եազըլան պու հատիսէ՝ էզհէր ճիհէթ մուճիպը էսէֆ տիր։ Շիքեայատը վագըանընը նէտէն իպարէթ օլտուղընը պիլէմէյիզ, ֆագաթ մէզքիւր չակիրատանը խօշնուտսըզըզը պիր գաչ սէնէտէն պէրի տէվամ իթմէքատ պուլընտըղը վէ չէհրիմիզ զազէթալարընատատ ատախ աքս իթմիշ օլտուղը հալատ, իտիլէն չիքեայէթլէրի՝ մէքթէպ եազընը օլանլարընը վէ ալեագատատ պուլընանլարընը պիլմէսի թատիր, վէ իչ՝ պու բատատէլէրէ գատար կէլմէզատէն, էօնիւ ալընմասը լազըմ իքէն, պու պապատ իհմալ իտիլմէսինէ նէ մանէա վերիլմէսի պիլինէմէզ։ Շիքեայէթլէր՝ եա հագգըզ տըր, եախսա հագսըզ։ Հէր իքիսի տէ, պու կիւն թէչքիլ օլընան գոմիսիոնը թէչգիդատը նէթիճէսինատ անլաշըլճաղը կիպի, թա պիտայէթինատ տախի անլաշըլապիլիր, վէ պու կիւն վերիլմէսի իճապ իտէճէք գարար՝ օլ վագըթատ իթթիխապ իտիլէպիլիր իտի։ Էօյլէ պիր մէքթէպ՝ նէ՝ պիր միւտիրին քէյֆինէ թատի օլապիլիր, նէ՝ տէ պիր թագըմ չակիրատանը շիքեայէթլէրի հագգըզ իսէ, միւտիրի մէքթէպ պունլարա ֆէտատ իտիլէպիլիր։ Ասլա խաթր ու կէօնիւլ պագըլմատատ, պիրինին թէպիլ վէ ազլի նատըլ գապլի իսէ, չակիրատանա տախի աէօզ անլաթմագ վէ իճապընատա եօլա զօյմագ՝ միւշքիլ տէյիլ տիր։ Հէր չէյտէն էվվէլ Վէնէտիք կիպի պիր էֆենէպի մէմլէքէթինատէ, հայսիյէթի միլլիյէ, Թարիգաթընը չէրէֆ ու իթթիպարը մուաֆֆագա օլունմալը տըր։ Պինաէն ալէյհ, Աբբահայր Կիւրեղեան Արքեպիսկոպոսընը տիրայէթ ու ֆէթանէթի վէ քէմալէթի մալիւմ օլտուղընատան, վէ պու քէրրէ իչին թահզըգ վէ թէպզիգինի տէրէօնատ իթմիշ պուլընտըղընատան, թէչքիլ իտիլէն գոմիսիոն մարիֆէթիյլէ իճապ իտէն թէպզիգատ արիզ ու ամիզ պիլ իճրա, Վէնէտիք վէ Իսթանպոլ զազէթալարընատա վագըթ վագըթ տէրճը սահիֆէ օլունան պու կիպի միւնասիպէթսիզ ահվալին զաթիէն մէնի, հէմ մէքթէպին, հէմ թարիգաթընը չէրէֆ ու իթթիպարը իգթիզատատան տըր։

** Թարիգաթընը պագը ումուր ու մուամէլաթընը թէսվիյէսի իչին, պունատան էվվէլ Պէյրութա վէ Ճէպէլը Լիպնանա ազիմէթ իթմիշ օլան Անատոնեան թարիգաթը Աբբահայրը Գեր. Հ. Ռափայէլ Գերպծ. Միասէրեան, ըէֆագաթընատա մէզքիւր թարիգաթ ըէհապիյինատէն Գերյ. Հ. Արսէն Ծ. Վ. Աբէլեան իւլ Գերյ. Հ. Վրթանէս Ծ. Վ. Ուզունեան օլտուղը հալատ բէնչէնպիհ կիւնիւ չէհրիմիզէ ավտէթ վէ մուվասըլէթլէ, թարիգաթընը պագը ըէհապինի միւհթէրէմէսի վէ սաիր պագը ղէվաթ թարաֆընատա իսթիգպալ օլունմըշլար, վէ պատէհու Կ-Բաթրիգխանէմիզէ կէլիպ, Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթլէրինի զիեարէթ իլէ միշլէր տիր։

** Եվվէլճէ նէյր վէ թէվզի իտիմիշ օլան տավէթնամէլէրատէ, ճէմաաթըմըզ վէ չէհրիմիզ մէշհուր էրպապը մուսիգիսինատէն Սինանեան Յարութիւն էֆ.-նին Ս. Պսակ ըէսմը այինինին «Սալանտիտ»ատ իճրասը իչար իտիլմիշ իսէ տէ, սոնրատան իթթիխազ օլընան թէրթիպ մուճիպինճէ իւք գարարատան սարիը նազար իլէ, Ս. Պսակ այինինին, եարընքի բազար կիւնիւ սատթ 8 1)2ատ, Ս. Յովհան Ոսկերերան քիլիսէսինատ իճրա իտիլճէկինին վէ մուախխարէն «Սալանտիտ»է կիտիլէրէք, ըէսմը թէպրիքատաթը օրատատ վուգուս պուլճաղընը գարարկիր օլտուղը՝ տավէթիլէրճէ մատիւմ օլմագ իւզրէ, իլանը քէյֆիյէթէ լիւզում կէօրիւլմիւշ տիր։

ՎԱՐԺԱՐԱՆ
ՀԱՐՑ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ ՎԻԵՆՆԱՑ

ԱԶԴ.— Ի Տօնախմբութիւն Վարժարանիս հասատատութեան 50րդ Տարեդարձին՝ Դեկտեմբեր ամսոյս 3(16ին Կիւրակէ օրն, առաւօտեան ժամը 9 1(2ին (ը. է.), ի Փանկալթի՝ մեր Եկեղեցւոյն մէջ, գոհաբանական Պատարագ պիտի մատուցուի, և յետոյ Վարժարանիս հանգուցեալ Աշակերտաց հոգւոյն համար՝ Պատօն պիտի կատարուի, և ապա Վարժարանիս նախկին աշակերտաց համար յատկապէս դրպրոցական համեստ հանդէս մը պիտի տարքուի։

Վարիչ Վարժարանի
Հ. ԳԷՈՐԳ Վ. ՓԱՆՋԻԿԵԱՆ
Փանկալթի, 24 Նոյեմբեր 1906

ԽԱՐԻՃԻԷ

ԱՎՍԹՐԻԱ-ՄԱՃԱՐԸՆ ԽԱՐԻՃԻ ԲՕԼԻԹԻԳԱՍԸ.— Խարիճիէ նազբրը պարօն Էրէնթալ, կէլէն կիւն Ավսթրիա Տէլէկասիոնընը պիւտճէ գոմիսիոնընատա իւք տէֆա պիր նութգ իրատ իտէրէք, Ավսթրիա-Մաճար տէվլէթինին խարիճի բօլիթիգասընը իլգահ իթմիշ վէ տէմիշ տիրքի, «Ավսթրիա-Մաճար տէվլէթինին քեաֆֆէյի էվրօքա միլլէթլէրիյլէ մէվճուտ օլան միւնասէպաթը՝ տօսթլըգ վէ էմնիյէթ իւզէրինէ թէէսսիս օլընմըշ տըր։ Պունատան պէօյլէ տէ, չիմտիյէ գատար սաիք օլտուղը բօլիթիգայա տէվամ իտէճէք տիր։ Ավսթրիա-Մաճար տէվլէթի, մէնֆիի ազիմէնին այնի օլմասը էսասը իւզէրինէ թէէսսիս օլընմըշ օլան զավի տօսթլըգ պաղլարըյլա Ալմանիա իւլ միւթթէֆիգ պուլընտըղը ճիհէթլէ, թարաֆէյնին միւնասէպաթը սամիմէսինի մուհաֆազատա չալըշճաղ տըր։ Թէէմին օլմուշըմ տըրքի, պու տօսթլըղընն, եիրմի պէշ սէնէտէն պէրի օլտըղը կիպի, միւսթագպէլտէ տախի մուհաֆազաքատար բօլիթիգա լէհինատ պէօյիւք թէէսիրի պուլընանճագ տըր։ Բրէնո Պիւլօվ իւլ ատն միւլազաթըմտա, էֆքատար վէ միւթալէաթըմըզընը այնը օլտուղընը մէմնունէն կէօրիւմ։ Իթթիֆագը միւսէլլէսի թէչքիլ իսէ էյիւնճիւ, եանի Իթալիա տէվլէթյլէ տէ միւնասէպաթըմըզ սամիմի վէ խալիսանէ տիր։ Իթալիա խարիճիէ նազբրը Մ. Թրթօնի իւլ իճրա իթթիկիմ միւպատէէի էֆքատարատան՝ իքի հիւքիւմէթ պէյնինատ միւնասէպաթը սամիմանէնին մէվճուտ օլտուղը պիր տէֆա տատա իսպաթ օլընմըշ տըր։ Էկէր ահվալէ տիգգաթլէ պագըլըրսա, Ավսթրիա-Մաճար իւլ Իթալիա հիւքիւմէթլէրի պէյնինատ ճիտատ պիր իխթիլաֆ պուլընմատըզը կէօրիւլիւէօր։ Պէնիմ էֆքատարըմճա, Ավսթրիա-Մաճար տէվլէթի, կէչմիշատ օլտուղը կիպի, պունատան պէօյլէ տախի քատֆէյի պէօյիւք մէսէլէլէրատ Իթալիա իւլ իթթիֆաքը թամ իւզրէ հարէքէթ իտէպիլէճէք տիր։ Իքի հիւքիւմէթլէրին միւնասէպաթը հասէնէսի, մէքթէքէսսիֆ արա տըրա զուհուր իտէն հատիսէլէրի սօղուգ գան իւլ թէտգիգ իթմէք իւզրէ իյֆասը իճապ իտէն սայ ու զայրէթի գօլայլաթճագ տըր։ Բուսիա իւլ Ավսթրիա-Մաճար հիւքիւմէթլէրինէ կէլինճէ, պունլարը՝ արատանատա օն սէնէատէն պէրի մէվճուտ օլան խալիֆ վէ սամիմի տօսթլըղը, պունատան պէօյլէ տէ տէվամատ չալըշճաղը։ Ավսթրիա-Մաճար հիւքիւմէթի, Ինկիլթերրա վէ Ֆրանսա իւլ տէ հիւանի միւնասէպաթատա պուլունըեօր։ Պու միւնասէպաթը տատա զիեատէ սամիմի գըլմատա զայրէթ իտէճէյիմ։ Գօմշուտը օլան Բուսմանիա իւլ միւնասէպաթըմըզ տօսթանէ օլտուղը կիպի, տատիմատ քէնտի մէսլէքիմիզատ սապիթ գալարագ, Եունան, Գարատաղ վէ Սըրպիայա տա թէվէճճիհիմիզ վար տըր, վէ օնլարը տա սամիմի տօսթլարըյլը։ Վագատ Սըրպիա իւլ բօլիթիգատա միւնասէպաթըմըզ մունթազամ իսէ տէ, միւնասէպաթը իգթիսատիէմիզ հագգընատա մէքթէքէսիֆ այնի սէօզիւ պէհան իտէմէյիզ։ Սիրբարըյլար մէսէլէսինատ Սըրպիանընը սոն նօթասընատա, բէք տէ իյֆասը մէճպուրի վատլար պուլընմատատ։ Ավսթրիանընը Պէլկրատ սէֆիրինէ՝ Սըրպիանընը նօթասընատ ճէվապ վերմէսի իչին թալիմատ իթա օլընմըշ տըր։ Սըրպիանընը իւք վատլարընը իճրա իթմէսինի թալէպ էտիհէօրուզ։ Պու թալէպ, Սըրպիանընը մահտուտլաթը զիրիսէսինի Ավսթրիա-Մաճարընը գապուլ իթմէսինէ պիր գարըլըգ օլաճագ տըր։ Տիկէր թարաֆատան պու խուսուս՝ Սըրպիանընը Ավսթրիա-Մաճար իւլ միւնասէպաթը իգթիսատիէյի մունթազամասընը իպգա իթմէկէ պիր վէսիլէ թէչքիլ իտէճէք տիր։»

Ավսթրիա Տէլէկասիոնընընը պիւտճէ գոմիսիոնը՝ պարօն Էրէնթալընը պէհան իթտիկի էֆքատարը թէվճիհէնէ թէլագրը իթմիշ տիր։ Հէման քատֆէյի նութգ իրատ իտէնլէր՝ Ալմանիա իւլ գավի պիր իթթիֆագընը մուհաֆազասընատան վէ տիկեր տէվլէթլէր իւլ միւնասէպաթը հատէնէ իւզրէ պուլընըլմասընատան տօլայը մէմնունիյէթը ազիմլէրինի պէհան, վէ Բուսիա իւլ միւնասէպաթը սամիմանէնին թահքիր լիւզում՝ թատիգ, վէ պու միւնասէպաթը էսասընը վագ իթմիշ օլմասընատան տօլայը խարիճիէ նազբրընա իզհարը թէչէքքիւր իլէմիշլէր տիր։ Ազատան պիր գաչը, Ավսթրիա իւլ Իթալիա միւնասէպաթընը եալընըզ սամիմանէ վէ խալիսանէ օլմասը քիֆայէթ իթմէյիպ, թարաֆէյն ճէմաաթլարը պէյնինատ էմնիյէթ հուսուլի տէ լազըմ օլտուղընը պէհան իթմիշլէր տիր։ Գօնթ Շէօնպօրն տէմիշ տիր քի, «էկէր Իթալիա հիւքիւմէթի՝ նիհայէթ էն սոն մուամէլէյէ միւրաճաաթ իթմէկէ հազրլանըր իսէ, ումարըմ քի պիզ տէ այնի մուամէլէյի իճրա իտէճէյիզ։»

Պարօն Էրէնթալ թէքրար սէօզ պուշլատարագ, պէհանաթընն մէմնունիյէթլէ թէլագրը իտիմէսինատ տօլայը թէչէքքիւր իթմիշ, վէ սէօզիւնէ չու եօլատա տէվամ իյլէմիշ տիր. «Տօսթըմըզ վէ միւթթէֆիգիմիզ պուլընան Իթալիա իւլ Ավսթրիա-Մաճար արատանատա զայէթ սարիհ վէ մէմնունիյէթպախշ թէէմինատ թէսթիր իտիլմիշ օլտուղընը պէհան իտէպիլէրիմ։ Զաթէն ահտնամէ իւլ մուայէն վէ միւսէրրատ պուլընան հուզուզ վէ գուվվէթ տարիէսինի ատա թէճավուզ իթմէեճէկիմիզի էվվէլճէ Իթալիայա թէպլիղ իթտիք, վէ Իթալիա հիւքիւմէթի տէ զաեէթ տօսթանէ պիր սուրէթատ միւթեգապիլէն այնի թէէմինատատա պուլունտու։ Հէր հալատ պու իթլաֆ իւզէրինէ իւլէրուատ Իթալիա իւլ միւնասէպաթըմըզըն տատա զիեատէ սամիմիյէթ քէսպ իտէճէկինին իւմիտ իյլէրիմ։» Պիւտճէ գոմիսիոնը, խարիճիէ նէզարէթի պիւտճէսինի գապուլ իթմիշ տիր։

** Պարօն Էրէնթալընը նութգը՝ Պէրլինին մէհֆիլի բէսմիէսինատ հիւանի թէէսիր հուսուլէ կէթիրմիշ տիր։ Ալմանիա պաչ վէքիլի բրէնո Պիւլօվ՝ ալէնէն պէհանը մէմնունիյէթ իյլէմիշ տիր։

ԲԷՃԱ

Ապօնիական միւտաթլերի խիթամ պուլան եախսա պուլմագ իւզրէ օլան միւհթէրեմ ապօնէլէրիմիզէն, ապօնէլիքլերինին տէվամը իչին իճրաի իճապընը բէճա իտէրիզ։

⁂ Ավսթրիա-Մաճար խարիճիէ նազըրընն պագրյեէյի նութգը՝ սանրատան պա թէլէկրաֆ իշար իտիլմիշ տիր։

Նազըրը միշարիլէյի՝ Ավսթրիա-Մաճար վէ Ռուսիա հիւքիւմէթլէրի պէյնինտէ օն սէնէյի միւթէճավիզ պիր զէման. ատան պէրի մէվճուտ օլան սամիմի ասոթ. լուգատան պահս իթտիքաէն սոնրա, չէօյլէ տէվամ իյլէմիշ տիր. «Պիլճիւմլէ պէօյիւք մէսէլէլերտէ, Ավսթրիա-Մաճար իլէ Ռուսիանընն մէնֆաաթլարը այնի օլտուղընա գովիէն իտքատթ օլմուշ օլտուղըմատան, չիմտիքի մէմուրիյէթիմտէ տախի իշպու ասոթլուգ միւնասէպաթընը թահքիմ իթ. մէկի քէնտիմէ վազիֆէ ատտ իտէճէյիմ։ Բէթրէսպուրկ հիւքիւմէթիյլէ վէտալաշըրքէն, ո հիւքիւմէթին էֆքատար վէ միւ. լահազաթը տա, պիլճիւմլէ նօգթալարտա պիզիմքի կիպի օլտուղընը թէքրար թասարիգ իտէպիլտիմ։»

Միւշարիլէյի՝ Ալժէզիրաս գոնֆէրանսընատան պահալա, չէօյլէ տէմիշ տիր. «Ալժէզիրաս գոնֆէրանսը իւզերինէ Տէլէկասիոնա գըրմըզը պիր քիթապ տախի թէվտի իտիմիշ տիր։ Գոնֆէրանսըն տէվամը էսնասընտա գապինէլէր պէյնինտէ ճէրէեան իտէն մուխապէրաթը սիեասիյէ տախի տէրճ իտիմիշ օլսա իտի, պու քիթապըն ֆէվգէլատէ էհէմմիյէթի օլաճաղընը թէմամիյլէ անլամըշըմ տըր։ Ֆագաթ միյասիճէ միւնասիպէթ խուսուսընընն պազը մուհիմմ սեպեպլերի՝ օնէրիճաթա մանի օլմուշ տըր։ Մարոգ մէսէլէսի հէնուզ թէվիյէ օլունմամըշ տըր, վէ պու մէսէլէնին պիր արա էվրոբատա հուսուսլէ կէթիրտիկի կէրկինլիք՝ չու սաաթտա օգ. տար եագըն պիր զէմանա թէսատիֆ իտիեոր քի, մուխապէրաթը ո նազիք գըտմընը նէյրի միւնասիպ կէօրիւլմէմիշ տիր։»

ԱՄԷՐԻԳԱ ՎԷ ՃԱԲՕՆ.— Ամէրիգա Բէիւը հիւմուրը Մ. Ռուզվէլթ, Մէճլիսի ումումի թէպլիղ իթտիկի պէեաննամէ. տէ, էվվէլա՝ պիճիւմլէ անվալի հիւքիւմէթին գանունլարընա մուվաֆիգ պուլընան մուհաճիրլէր հագգընտա կէօսթէրիլէն մուամէլէի վէ ալէլխուսուս սոն կիւնլէրտէ Ճաբօնլար ալէյինտէ իթթիխազ իտիլէն խասիմանէ մէսէլէքի թէվպիխ իտէրէք, պու մէսէլէքին վէխիմ նիթիճէլէրի օլապիլէճէկինի տէրմիեան իթտիքաէն սոնրա, թէրքը սիլահ մէսէլէսինտէն տախի պահս իլէ, պու սուրէթլէ հուսուսլէ կէլէճէք եէնի հատիսէլերտէ ալէագատարլարտան հիչ պիրինին միւթէգարրուր օլմասընա մէյտան վէրմէմէք իչին, պէյն էլ տիւել պիր ուսուլ իթթիխազ իտիլմէիքճէ, թէրքը սիլահ մէսէլէսինին պայա չըզմասը միւմքինսիզ օլտուղընը իսպաթ իթմիշ տիր։ Մ. Ռուզվէլթ, պէեաննամէսինին խիթամընատա, Ամէրիգա ասոնանմասընատան տախի պահս իտէրէք, մէզքիւր ասոնանմանընն, տահիմա տիկէր հիւքիւմէթլէրին ասոնանմալարըյլա միւսավի պիր հալտէ պուլընմասը լազըմ կէլտիկինի իֆատէ իթմիշ տիր։

Մ. Ռուզվէլթին՝ Ամէրիգա գանունլարընա իթաաթ իտէն մուհաճիրլէր հագգընտա իթթիխազ օլընան մուամէլէի թէվպիխ վէ Ճաբօնլըլար հագգընտա թութուլան մէսէլէքի տէ, նէթիճէլէրի վէխիմ օլապիլէն խասիմանէ պիր մէսէլէք թէմամիյէ իյլէմէսի, հէր թարաֆտա պէօյիւք պիր թէեսիր հասըլ իթմիշ տիր։ Խուսուսիյլէ Ճաբոնիտաա զիհինլէրին թէսկին օլմասա պաշլամասընա սեպեպ օլմըշ օլաճագ տըր։

Ֆիլվագը Ճաբօն էհալիսի, ո գատար թահրիգ օլունմըշ տըր քի, գաթը մուխապէրէյէ պիր եմարէ կէօրիւլմէմէսինէ բաղմէն, պունուն հուսուսլէ կէլմէսինէն պիր միւատէթ գօրգուլտըղը հալտէ, Սան-Ֆրանչէսգո մէքթէպլէր իտարէսի թարաֆընատան վէրիլէն վէ Գալիֆօրնիա էեալէթի միւմթազէսի ճանիպինատէն թասարիգ գըլընան գարար հագգընտա հէյեթի միւթթէֆիգա հիւքիւմէթինին պալէատէ պէեան օլունան ըէյի իլէ, մէզքիւր գօրգուսընն պէրթարաֆ օլմուշ օլմասը մէմուլ տըր։— Ճաբօնլար, մէտէնի միլլէթլէր սըրասընա կէչմէք վէ մէտէնի միլլէթլէր հագգընտա կէօսթէրիլէն մուամէլէյի միւասիրանէրանէյլէ նայիլ օլմագ իչին, ատէնէյլէրտէն պէրի հէր տիւրլու ֆէտաքէարլըգլարա գաթլանմըշ, վէ հէր ճիհէթլէ թէրագգը իթմիշ իքէն, մէտէնի միլլէթլերին նայիլ օլտուգլարը հուգուգատան պէօյլէ չիտատթի պիր սուրէթտէ մահրում իտիմլէրի՝ հագգըլա իզզէթը նէֆսլէրի. նէ սօգունմըշ վէ հիտաէթ ու ղազապլարընը թահրիգէ սեպեպ օլմուշ տըր։ Լաքին համա օլտուն քի, Ամէրիգա մէմալիքի միւճթէմիաասընն Բէիսի ճիւմհուրը օլան Մ. Ռուզվէլթ կիպի ատիլ վէ ռուշէբէրվէր պիր զաթն միւտահէլէսիյլէ իխթիլաֆ վէ միւշքիլաթն էօնիւ քէսմիլէն ալընապիլէճէկի մէմուլ օլունուեոր։

⁂ Ուաշինկթընատան դէկտ. 6 թարիխիյլէ ալընան պիր թէլէկրաֆնամէտէ, Ամէրիգա վէ Ճաբօն հիւքիւմէթլէրինին՝ պիր թագըմ ամէլէյի մէմլէքէթլէրինէ չըզմագատան մէն իթմէք հագգընը միւպէյեին օլարագ եէնի պիր ահանամէ թանզիմի իչին մուխապէրաթա իպթիտար իթմելերի՝ Սան-Ֆրանչէսգո հատիսէսինի եէնի պիր չեքլէ գօյտուղը, վէ պու հատիսէյէ (եանի Ճաբօն չօճուգլարընը Ամէրիգա մէքթէպլերինէ գապուլի քէյֆիյէթինէ) միւթեալլիգ օլուպ, մէհաքիմէ իհալէ օլունան վուգուտաթլարընն պէրթարաֆ իտիլմիկի, վէ հատիսէյի մէզքուրունին եէնի ահանամէ իլէ թէվիէ օլունաճաղը իշար գըլընմըշ տըր։

ՐՈՒՍԻԱ ՎԷ ՃԱԲՕՆԻԱ.— Տիկէր թարաֆտան, Բէթրէսպուրկատան ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, մէզքուր իքի հիւքիւմէթ պէյնինտէ սոն մուհարէպէնին ինթահ իթտիկի պազը ահվալ վէ վուգու

թը թէվիյէսի իչին իճրա օլունան մուխապէրաթ սըրասընտա, պալըգճըլըգ ըէսմի, տէմիր եօլլար, թրանսիթ թիճարէթի վէ Ամուր նէհրի իւզերինտէ սէյրը սէֆայի մատտէլերի հագգընտա իճրասը իմքանսըզ օլարագ Ճաբօնիա հիւքիւմէթի թարաֆընատան տէրմիեան օլունան մէթալիպաթ իւզերինէ, Ռուսիա իլէ Ճաբօնիա հիւքիւմէթլերի պէյնինտէ հալը հազըր միւշքիլ վէ մուխապէրաթը քէսիլմէսի միւհթէմիլ ատտ օլունուեոր։ Գունունլա պէրապէր Ռուսիա մէհաֆիլի ըէսմիյէսինտէ, միւշքիլաթը ախիրէնին էօնիւ ալընապիլէճէկի մէմուլ օլունմագտա տըր։

ՄԱՐՕԳ ՄԷՍԷԼԷՍԻ.— Բարիզէն պա թէլէկրաֆ իշար օլունտըընա նէզարէն, բէննէշէնպիհ կիւնիւ Մէճլիսի մէպուսան Փէվգէլատէ պիր հէյեճան քէսպ իթմիշ տիր։ Սամիուն մախսուս մահէլլէր խընճախընճ տօլու վէ պիթիւն սեֆիրլէր հազըր պուլունտըրգլարը հալտէ, սատի ալֆ. Ձոտ, ըէիս Մ. Պրիսօն մէճլիսի քիւշատ իթմիշ տիր։ Խարիճիէ գօմիսիօնընընը բաբ. ըընը համիլ օլան Մ. Հիւմպէր՝ Ալժէզիրաս գոնֆէրանսընատա թանզիմ օլունան մուգավէլէնին թասարիգինի հավի բաբօրը օգուսմըշ տըր։ Գունընն իւզերինէ Մ. Ժօրէս՝ պիր ֆուրգ իրատ իլէ, Ալժէզիրաս մուգավէլէսինին թասարիգինէ գարը կէլմէք իսթէմէտիկինի, լաքին Մարոգ բօլիթիգասը, վէ Մարոգ իչին պիր միւտահէլէյէ հազըրլանմասը սէպեպլերի հագգընտա հիւքիւմէթտէն իյզահաթ վէ մալիւմաթ ալմայը արզու իթտիկինի պէեան իյլէմիշ տիր։ Մ. Ժօրէս, Ալժէզիրաս մուգավէլէսի՝ գոնֆէրանսա տախլի օլան քեաֆֆէյի տէվլէթլէր թարաֆընատան թասարիգ օլունմատըգճա, ահքեամը մուգավէլէնին Ֆրանսա հիւքիւմէթի ճանիպինատէն մէվգըի իճրայէ գոնմասը թէհլիքէլի օլուղընը, վէ պու սուրէթլէ մուխաթարալը պիր իթթիֆագսըզլըգ զուհուրա կէլէճէկինի, վէ պինապէրին պէյն էլ միւեէ պիր հարէքէթ եէրինէ պիր հարէքէթի խուսուսիլինին՝ Ֆրանսա վէ Իսբանիա հիւքիւմէթլերինէ իճրասը հայիզ օլմասընընը, վէ պիլխասսա Ֆրանսանընն պիր թագըմ սերկիւզէթլերէ աթըլմասընատան գօրգուտուղընը, վէ քէնտի ֆիքրինճէ քեաֆֆէյի տէվլէթլերին ըէյի իլէ պէյն էլ միւեէ պիր բօլիս հէյեէթինին թէչքիլ տատա միւնասիպ օլաճաղընը իֆատէ, վէ խիթամը նութգընտա, Ֆրանսա հիւքիւմէթինին՝ պիլճիւմլէ տէվլէթլերին մուվաֆֆագաթընը ալարագ հարէքէթ իթմէսի վէ հէր կէօնա խուսուսի մուամէլէտէն սագընմասը հագգընտա պիր թէքլիֆ պէեան իթմիշ տիր։

Խարիճիէ նազըրընը Մ. Բիշօն ճէվապընտա տէմիշ տիր քի, «Ֆրանսա հիւքիւմէթի՝ Մարոգտա նէ՝ զապթը մէմալիք, նէ՝ տէ սերկիւզէշ բօլիթիգասը թէագիպ իթմէեօր։ Ֆագաթ թէպասընը հիմայէ իթմէք վէ Ալժէզիրաս մուգավէլէսինի մէվգըի իճրայէ գօյմագ՝ վազիֆէսի իգթիզասընատան տըր։ Շու գատար քի, Ֆրանսա՝ վազիֆէլէրինի իյֆա իթմէք իչին, թէասիրի ինթիհաթքեարանէ իթթիխազ իտէճէք տիր։ Ֆրանսա՝ Իսբանիա իլէ հէմէֆքեար օլտուղը կիպի, քեաֆֆէյի իմզա սահիպի տէվլէթլերէ տէ նիյէթլերինի պիլտիրմիշ տիր։ Հիչ պիր տէվլէթ տէ զէրրէ գատար իթիրազ իթմէմիշ տիր։ Իմամ Մ. Ժօրէսին էնամիչլէրինէ մահէլլ կէօրմէեօրում։» Գատէհու Մ. Բիշօն՝ Մ. Ժօրէսին թէքլիֆինին ըէատինի թալէպ իթմիշ տիր։ Խարիճիէ նազըրընն նութգը չիտատթէ ալգըլանմըշ տըր։

Գունուն իւզերինէ Մ. Ժօրէսին թէքլիֆի՝ 87 ըէյէ գարը 456 ըէյ իլէ ըէատ, վէ հիւքիւմէթին իֆատաթընը թասվիպէն 56 ըէյի գարը 457 ըէյ իլէ պէեանը էնթիյէթ վէ Ալժէզիրաս մուգավէլէսինին գապուլինէ հավի լահնա՝ 537 ըէյ իլէ միւթթէֆիգէն թասարիգ օլընմըշ տըր։

ՎԱԹԻԴԱՆ ՎԷ ՖՐԱՆՍԱ.— Բաբա հազրէթլէրի կէչէն կիւնագտ օլընան Դարտինալլար մէճլիսինտէ պիր նութգ իրատ իլէ, Բրիսէնին չու միւշքիլ վազթինտէ քեաֆֆէյի եպիսկոպոսլարա, իթթիֆագ վէ մուհապպէթ թավսիյէ իյլէմիշ տիր։

⁂ Բօմատան վէ Բարիզէն ալընան խապէրլերէ կէօրէ, Բաբա հազրէթլերի վէ Ֆրանսա մէզահիպ նազըրը, մէսէլէի բուհանիէնին թէսկինինէ չալըշըեորլար։ Բօմատան ալընան պիր թէլէկրաֆա ինանըլմագ լազըմ կէլիրսէ, Բաբա հազրէթլերի, թէֆրիգ գանունընընն հարֆիէն իճրասընատան սարֆը նազար, ֆագաթ պու գանունընն ահքեամը միւսայիրքեարանէսինտէն իսթիֆատէ իլէ, իտարէի մալանաթ իտիլմէսինէ՝ Ֆրանսա Գաթոլիք Գիլիսէսինէ միւսաատէ պուեուրմըշլար տըր։ Մ. Գրիան տախի, տիկէր ըէֆիգլերինէ հէմէֆքեար օլարագ նէյր իթտիկի պիր թահրիրատա, բուհանի ճէմիեթլերի թէչքիլ օլունամատըղը հալտէ, Գաթոլիք մէզհէպի այինլերինին սուրէթը իճրասը հագգընտա միւմքին օլան չէրաիթ վէ ահվալը միւսայիտէի իրայէ իյլէմիշ տիր։

Պինանէն ալէյհ, ալաֆ. դեկտ. 12 թարիխինին հըլուլինտէն սօլայը թէլաշա սէպեպ պրագըլմամըշ տըր։

ԹԷՎՖԻՔ ԱԻՀԱԹ

Մատրիտ սէֆարէթի Սէնիէսի պաշ քեաթիպի էրշէտ պէյէ ուլէա սանիսի, Այսրն վիլայէթի մէքթուպի գալէմի միւմիզի Քեամիլ պէյէ սանիէ սանիսի, Մաւլէ նէզարէթի մաթահրիր վէրկի իտարէսի քէթէպէսինտէն ճէլալ պէյէ սալիէ ըիւթպէլերի թէվճիհ. Պէրն սէֆարէթի Սէնիէսի պաշ քիթապէթինէ՝ Վիէննա սէֆարէթի Սէնիէսի պաշ քեաթիպի Սալիհ պէյ, Վիէննա սէֆարէթի Սէնիէսի պաշ քիթապէթինէ՝ Պէրն սէֆարէթի Սէնիէսի պաշ քեաթիպի Միւնիր Սիւրէյեա պէյ թայեին. Պրիթլիս վիլայէթինտէ Բէրվարի գայմագամլըղը՝ Վարթօ գայմագամը Իսմայիլ պէյէ, Վարթօ գայմագամլըղը՝ Բէրվարի գայմագամը Մէհէմմէտ Թէվֆիգ էֆէնտիյէ, Մալաթիա պիտայէթ մահքէմէսի ճէզա տաիրէսի ըիեասէթի՝ Գօլու պիտ. մահքէմէսի ճէզա տաիրէսի ըէիսի սապըգը Նամըգ էֆ. յէ, Մալաթիա պիտ. մահքէմէսի միւտաաիի ումումի մուավինլիկի՝ Խումս պիտ. մահքէմէսի միւտ. ումմ. մուավինի Բասիխ էֆ. յէ Թէֆվիզ. Իթալիա Խարիճիէ միւսթեշարը վէ Մէճլիսի մէպուսան ազասընատան Դավալիէ Կիրսօ Բանֆիլիյէ 1նճի Օսմ., Տէրիսաաէթ Իթալիա սէֆարէթի էսպագ միւսթեշարը Գօմանէօր Բիգարտօ Գոլլաթի իլէ Խարիճիէ նէզարէթի միւֆէթթիշի ումումիսի Գօմանէօր Ֆրէտերիգօ Պարիլայէ Ձինճի Մէճիտի վէ տիկէր պագը Իթալիալը ըիճալ վէ զէվաթ Ձինճի, Ցիւնճիւ վէ Կիւնճիւ ըիթպէլէրտէն Օսմ. վէ Մէճիտի. պու քերրէ էօնտէսինէ Իսթանպոլ բայսի թէվճիհ պույրուլան քիթապիի հազրէթը Նէհրիեարի Ալի էֆ. յէ Ձինճի Մէճիտի, էճզասանէլէր միւֆէթթիշի Թահիր բաշաա Ցիւնճիւ Օսմանի նիշանլարը իհսան պույրուլմըշ տըր։

ԹԷՊԼԻՂԱԹ

Թաթիլը թէեատիեաթ իտէրէք, ասհապը մաթլուպ իլէ խարիճատ սուլհէն թէսվիրէյի մասլահաթա գըեամ իյլէտիկի իսթիխպար օլընան միւֆիտլէր հագգընտա Մահքէմէի թիճարէթճէ նէ եօրտա մուամէլէ իթթիխազ վէ իճրա օլընմագ լազըմ կէլէճէկինին իսթիֆսարընը միւթեզամին էնգարէ վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի միւատտիի ումումիլիկինտէն վարիտ օլուպ, էնճիւմէնի ատ. լիէյէ հավալէ գըլընան չուգգա իւզերինէ, Գանունը թիճարէթին 130 ինճի մատտէսի մանթուզընճա, ասհապը մաթլուպատան պիրինին վէ եահալը աճգտա պուլընան թաճիրին վուգու պուլան միւրաճաաթ վէ թաէպինէ պինանէն վէ եահսօտ պու եօլտա հիչ պիր թալէպ վէ միւրաճաաթը վուգու պուլմագսըզը, սընընքը թիճարատան պուլընանլարընն վատէլերի միրուր իթմիշ վէ բրօթէսթօլարը իճրա գըլընմըշ սէնէտատթը թիճարիյէսինին տայինլէր եէտինտէ պուլընմասը վէ թաթիլը թէեատիեաթ իլէ թիճարէթկեահընը սէտտ իթմէսի վէ ասհապը մաթլուպա սուրէթը թէսվիյէ իրայէ իյլէմէսի կիպի ահֆալը միխթէլիֆէտէն տօլայը քէյֆիյէթը իֆլասա իթթիլա վուգուրնտէ, ըէսմէն իֆլաս գարարը իթասընա Մէհքէմէսի թիճարէթին սէլահիյէթի գանունիյէսի տէրքեար օլմասընա նէզարէն, խուսուսաթը միւմասիլէտէ մէզքուր 130նճի մատտէի գանունիէյէ թէվֆիգէն հարէքէթ իտիլմէք վէ գարարը լահըգգընը մուամէյաթը միւթեզրպէսի տախի՝ գանունը մէզքուրը իֆլասա միւթեալլիգ օլան մէվատտը սարիրէսիյլէ 9 օգատ. սէնէ 321 թարիխլի գէյլ օլընմըշ ահքեամը տաիրէսինտէ ճէրէեան իթտիրիլմէք իգթիզա իտէճէկինին, ճէվապէն մէզքուր միւատտիի ումումիյլիկէ թէպլիղ՝ էնճիւմէնը մէզքուրատէն իֆատէ գըլընմըշ տըր։

(Ճերիտէի Մէհքիմ)

ՏԱԼԻԹԻԷ

Տիւն, Ալեմտարը ըէսմը ալխինտէն սոնրա, չայեան պույրուլան միւատատէի սէնիէ իւզերինէ, Ալմանիա վէ Իթալիա սէֆիրլէրի սուրէթը ղայրը ըէսմիէտէ հուզուրը հազրէթը Բաթիշահիյէ գապուլ օլընմըշլար տըր։

—Տիւն ագշամ Ֆրանսա սէֆիրի Մ. Գոնթան՝ Ֆրանսա հարպիէ նազըրը սապըգը Մ. Էթիէն իլէ պերապէր Սէրայը Հիւմայունա տավէթ պույրուլարագ, թաամ իթթիքտէն սոնրա սուրէթը ղայրը ըէսմիէտէ թարաֆը հազրէթը Բաթիշահիյէ գապուլ օլընմըշլար տըր։

—Տիւնը Ումումիյէյի Օսմանիյէ մէճլիսինտէ Ինկիլիզ տաինլէրի վէքիլի, հէր սէնէ պու էսնայէրտէ պիր բաբօր նէյր իտէր։ Պու սէնէքի բաբօր, կէչէն կիւն Լօնտրատա նէյր օլընմըշ վէ մուհիմմ մալիւմաթը հա.

վի պուլընմըշ տըր։ Ինկիլիզ վէքիլի Մ. Պլօգ, պու բաբօրընտա, Օսմանլը զիրաաթ վէ թիճարէթինին անվալը հաշըրէսիյէ իլերուտէ իհրաշ իլլէեճէկի մէվզըի իգթիսատի հագգընտա մէմնունիյէթպախշ մալիւմաթ պէեան իմմիշ տիր։ Մ. Պլօգըն իքթասէսի վէճհլէ, սաեէյի հարլէթի Բատիշահնտէ Թիւրքիատա ատմիր եօլ խաթթլարը կէմտիքճէ տրմտըշընտան, անվալը իգթիսատիյէ տախի տահա զիեատէ փէյզ ու թէրաքզը քէսպ իյլէմէքտէ տիր։ Պու սէնէ Լոնտրատան Տէրիսաատէթէ քիւլիյէթլի ալթուն ագչէ նագլ օլընմըշ տըր։ Օսմանլը պանգասը՝ Լոնտրատան 1902 տէ 110,000, 1903տէ 1,317,000, 1904 տէ 738,000, 1905տէ 1,976,989 վէ 1906 հոկտ։ին 16սընա գատար իոէ, 2,763,514, քի պէշ սէնէտէ ճէման 6,905,943 լիրա չէքմիշ, վէ պիւթիւն պու մէպլաղ՝ Թիւրքիատա զալմըշ տըր։ Պու գատար քիւլլի բարանըն մուամէլաթը իգթիսատիյէ վէ թիճարէթիյէ հասր իտիլտիկի տէրքեար տըր։ Մահսուլաթըն պօլուքը վէ նագլիեաթըն գօլալուքը հասէպիյէ Թիւրքիատա սէրվէթը ումումիյէ կիմտիքճէ արթմազտա տըր։ Արթմազտա օլան պու սէրվէթ՝ էմլաք վէ ազար ինշասընա թախսիս օլընմազտա տըր։ Էքսէր Օսմանլըլար՝ էսհամ վէ թահվիլաթա օգատար բաղպէթ կէօսթէրմէյիպ, բարալարընը էմլաքա եա. թըրմազտա տըրլար։ Պու սէպէպէ, պիր միւտտէթտէն պէրու Տէրիսաատէթ իլէ ճիվարընտա աբարթմանլարը, խանլարը, տիւքքեանլարը վէ պէօյիւք խանէլէրին միզաարը կիմտիքճէ չօղալմազտա տըր։

Պատէհու Ս. Պլօգ՝ Տիւեուբ Միւվէհհէտէի Օսմանիէ թահվիլաթընտան պահս իտէրէք, մէզքիւր թահվիլաթըն նէ կիպի մէթին էսաս իւզէրինտէ պուլունտըղընը պէեան իլլէմիշ վէ սէօզիւ կէսմրիւք ըսմինէ նագլ իլէ, պունտան պէօյլէ սէնէվի 880,000 լիրաի օսմանի ֆազլաի վարիտաթ հուսուսէ կէլէճէկի մէմուլ պուլընտըղընը, վէ միգատարը մէզքիւրըն կիմտիքճէ արթմասը շիւպհէսիզ իտուկինի պէեան իլլէմիշ տիր։

—Թաշրալարտա միխթէլիֆ միլլէթլէր ըուհանի ըէիսլէրինին իտարէ մէճլիսլէրինտէ նէօպէթ իլէ պուլընմասընա Շուրաի տէվլէթճէ գարար վէրիլմիշ տիր։

—Թօքիօ պանգասը միւտիր մուավինի, քէնտի քեաթիպիլէ պիրլիքտէ Վիէննատան չէհրիմիզէ կէլմիշ տիր։

—Դարաքէօյ եէնի քէօբրիսինին ինշասը իշին 200,000 լիրաի օսմանիյէ պէտէլ հիւքիւմէթը Սէնիէ՝ Այմանիատա քեային Կիւսթաֆաբուրկ Սիւբ Մէյն շէհրինին Պրիքենհաու Անսթալթ նամ Այման ֆապրիգասըյլա պիր մուգավէլէ իմզա իմմիշ տիր։ Պու մուգավէլէ մուճիպինճէ, եէնի քէօբրիւ՝ էսկիսի կիպի առուպալար իւզէրինտէ օլաճագ վէ Մախսուսէ, Շիրքէթ վէ Տախիլի քէօբրիւ վաբօրլարընն եանաշմասը իշին միւնասիպ իսկէլէլերի պուլընաճագ տըր։ Բէօրրիւնիւն իքի թարաֆընտա տիւքքեանլար վէ բիատէ եօլճըլար իշին այրը եօլլար, վէ քէօբրիւնիւն խըզմէթլէրինտէ գուլլանըլան էֆրատը պահրիէյի Շահանէնին իգամէթի իշին միւքէլլէֆ պիր պինա եաբըլաճագ տըր։

—Ըէսմը տամղա գանունը ճէտիտի ահքեամընա պիլճիւմէ թէպասը էճնէպիյէնին տախի, թէպասը Օսմանիյէ կիպի թապի օլաճագլարը՝ էճնէպի սէֆարէթլէրի թարաֆընտան թէպասը մէրգումէյէ իմմար իտիլմիշ տիր։

—Զարշէնպիհ կիճէսի Նիշանթաշընտա Իսմէթ սօգաղընտա պիր գօնագտան հարիգ զուհուր իտէրէք, մէզքիւր գօնագ միւհիմէրէք օլմըշ տըր։

—Էճզաճը չըրապը Եըուանդ Նամքիմսէ՝ խասթա օլան հէմշիրէսինին, խարիճատէն գուլլանմագ իւզրէ ալմըշ օլտուղը իլաճը իշէրէք, վէհիրլէնմիշ, վէ մէրգումըն խանէսինէ Պէյօղլու միւթէսարրըֆլըղընտան կէօնտերիլէն թապիպ՝ թէտապիրի լաղմէի իմմիշ իսկ տէ, քեար իմմէյիպ, մէրգում վէֆաթ իմմիշ տիր։ Ինթիհարընը սէպէպի՝ տիւշար օլտուղը խասթալըգտան իւզերի կէլտիկի ըիվայէթ օլունուեօր։

Մէրգումըն՝ Բանկալթիտէ Պալտօ էճզախանէսինտէ միւսթախտէմ պուլունտըղընը պաղը ղազէթալար եազմըշլար իսկ տէ, ալթը այ եվվել մէզքիւր էճզախանէտէն չըգմըշ օլտուղը՝ մալիւմաթը մախսուսէմիզտէն անլաշըլմըշ տըր։

—Հայտար-բաշատա եաբըլմագտա օլան ըսթասիօն պինասընտա չալըշան ամէլէտէն տէմիրճի Մագս, մուվակէնէսինի ղայպ իսէրէք, տէմիր թրավէրսյէր եըղընը իւզերինէ տիւշմիւշ վէ պէլ քէմիկի գրբըլըպ, թաղսիմտէ Այմանիա խասթախանէսինէ նազլ իտիլմէսինտէն եաբըմ սաաթ սոնրա վէֆաթ իմմիշ տիր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

ՍԷՐՄԱՅԷՍԻ ԻՔԻԵԻԼԶ ԷԼԼԻ ՄԻԼԻՕՆ ՖՐԳ.

1906 Հոկտեմբեր 31 Պիլանչօսու

ՄԱԹԼՈՒՊԱԹ

Մանտրգտա վէ պանգալարտա նուգուտ	142,903,727	76
Ճիզտանտա	1,125,519,901	92
Բէհին վէ թէէմմնաթլա իգրազ օլունան մէպալիղ վէ Բըքօր	471,728,334	82
Հիսապաթը ճարիէ	555,909,563	87
Հիսսէ, պօնօ, թահվիլաթ վէ էսհամ	6,019,642	16
Եշեաի ղայրը մէնգուլէ	37,000,000	»
Հիսապաթը միւխթէլիֆէ	35,804,127	06
ՖՐԳ.	2,374,885,297	59

ՏԻՒՃՈՒՆԱԹ

Տէբօզիթօվէաչէգ պօնօլար	717,150,200	35
Հիսապաթը ճարիէ	997,030,801	4
Գապուլ իտիլմիշ բօլիչա	174,020,959	34
Վատէլի տէբօզիթօ վէ պօնօ	26,679,737	52
Հիսապաթը միւխթէլիֆէ	110,003,599	34
Իհթիեաթ ագչէսի	100,000,000	»
Թէէտիէ իտիլմիշ սէրմայէ	250,000,000	»
ՖՐԳ.	2,374,885,297	59

Ասլընա մուքապլէգ օլտուղը բաստիգ օլունըր

Մէճլիսի իտարէ ըէյիսի
Ա. ՄԱԶԷՐԱ

Իտարէյի ումումիէտ
մուրախխաս Միւտիրլէր
ԷՏՄ. ՖԱՊՐ-ԼԻՒՍ, Պօն ՊՐԷՆԴԱՐ

ԱՆԹՈՒԱՆ ԲՕԹԻԿ

ԹԱԲԻՍԻԷ ՎԷ ՏԷԳՕՐԱԹԷՕՐ

Պէյօղլունտա Աղաճամիտ, Սագըզ-աղաճը ճատտէսինտէ Ն. 19

Մէզքիւր տիւքքեանտա էնվայի վէ միւքէմմէլ սալօն թագըմլարը վէ բէրտէէր, ճէվիզտէն մասմուլ օյմալը Լուի Քէնզ թագըմլարը, գաթալօկ մուճիպինճէ հաշըր պուլունմագտա վէ սըմարլամա օլարագ իմալ իտիլմէքտէ տիր։ Իմալաթ, մէֆրուշաթ վէ թամիրաթ՝ զաեէթ նէֆիս վէ մազպութ պիր սուրէթաթ օլտուգտան պաչգա, ֆիեաթճա տախի սաիր մահէլլէրէ նիսպէթէն էնվէն օլուպ, թէչրիթ իսէճէք զէվաթը միւհիմէր էմէնինմէնտուն գալաճագլարը, վէ սիբարըշաթըն վագթ ու զէմանըլա իճրա զըլունաճաղը իլան օլունուր։ 39—50

SOUVENIR DE CONSTANTINOPLE

GRANDE FANTAISIE ORIENTALE

Հանրածանօթ երգչան և երաժիշտ Յարութիւն էֆէնտի Սինանեանի վերջին լաւագոյն հէղինակութիւնն է այս, ուր արեւելեան կարգ մը ժողովրդական եղանակներ հաւաքած է և եւրոպական բարձր ու նրբին երաժշտութեան յարմարցուցած, ինչ որ գործին մեծ շահեկանութիւն մը կուտայ, բոլոր անոնց համար որոնք թէ արեւելեան և թէ արեւմտեան երաժշտութիւններով կը զբաղին։ Կողքը չատ սիրուն կերպով գծուած է Ս. էֆ. Ակայեանի կողմէ և կը ներկայացնէ Բեազըտ-խանէյի տեսարան մը։ Այս գեղեցիկ կտորին հրատարակիչն է Պ. Karl Kopp, Բերայի Շիտակ Ճամբան, 453 թիւ, ռուսական դեսպանատան մօտ. վստահ ենք թէ ամէն անոնք որոնք տուներնին դաշնակ մը ունին, պիտի փութան հատ մը գնել։

ՀԱՃԻ ՍԱՐԻՄ ՄԱԽՏՈՒՄԼԱՐԸ

ՕՍՄԱՆԼԸ ՇԷՔԷՐԼԱՄԷՃԻՍՈՒ

ՊԷՅՕՂԼՈՒ, ՃԱՏՏԷՃԻ ՔԷՊԻՐ

Ն՝ 52-54

Մէզքիւր տիւքքեան, չէքերլամէճիլք սէնաաթընտա քէսպը չէօրէթ իմմտիկի կիպի, հէրի վէ էվրօբա մալէրինին էնվաը միւթէատիսէսիյէ, վէ պու մալէրին նէֆասէթ վէ թազէլիկիյէ սէ պիտաղզըն միհիթէրէմ միւշթէրիւէրինին բազպէթինի կազանմըշ տըր։

Իշպու տիւքքեանտա, տիւյիւն, վաֆթիզ, իսիմ կիւնիւ վէ էմսալի կիպի զիյնէթլէր վէ ֆամիլեաճա էյլէնճէլէր իշին լազըմ օլան չէքերլէր, չէքերլամէլէր, տիւրլիւ տիւրլիւ իքսիրլէր, չուրուպլար, թաթլըլար, չօզօլլար, բաաթլար վէ սարիէ վէ սարիէ պուլունմագտա, վէ պիլխասսա տիւքքեան իտարէսի՝ տիւյիւն, վաֆթիզ վէ էմսալի զիյնէթ վէ էյլէնճէլէրին սերվիսինի տէրէօհտ իտէրէք, իշպու սէրվիս՝ միւգթէսիր կարօնլար վաբթասըյլա գուսուրուզ պիր սուրէթտէ իճրա իտիլմէքտէ վէ մէմնունիյէթի մուճիպ օլմագտա տըր։

ԻԽԹԱՐԸ ՄԱԽՍՈՒՍ

ՀԱՃԻ ՍԱՐԻՄ ՄԱԽՏՈՒՄԼԱՐԸՆԸՆ՝ Պէյօղլունտա վէ նէ՝ տիկէր պիր մահէլլէ չիւպէլէրի պուլունմատըղը խասէթէն իլան օլունուր։ 27—50

ՊԷՅՕՂԼՈՒ ԹԱԳՍԻՄ Ն. 52-54

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղ.	Բ.
Թէվֆիգ իտիլմիշէսի ումումի	102	26
Բումէլի շըմէնտֆէրի Ֆր.	148	12
Գրէտի Ֆօնսէ էժիբսիէն Ա.	336	
» » » Բ.	268	50
Օսմ. Սիկրթ. շիրքէթի Լ. Օ	4	65
Բէյի	20	6
Տէրիս. Թրամվայ գուբ.	11	22—
« » Թահվ Ֆր.	485	
Տէրիսաատէթ Իրխթիմ	440	
Թահվիլաթը միւմթազէի Օսմ.		
Օսմ. պանգասը սէնէտաթը	657	
Տէվլէթի Ալիէ Բէյի	437	

][4][

ՎԱՀԱՆ ՇԱՊԱՆԵԱՆ

ԷՐՆԷՍԴ ՌԸՆԱՆ

Հիմակ ալ քիչ մ'առաջուան սկեպտիկեանն է որ կը խօսի կառարեալ միսթիկեանի պէս հետեւեալ կերպով.... Մտիկ ըրէք.— Եթէ մարդկութիւնն լոկ մտաւոր լինէր՝ անաստուած պիտի ըլլար. Աստուած խղճի արդիւնք է և ոչ գիտութեան և քնազանցութեան. միտքն չէ՝, զգացումն է որ զԱստուած կ'որոշէ և այս միեւնոյն սկեպտիկութիւնն է որ աղօթքներով կը զբաղի։

Այդ գրքին, Vie de Jésusին մէջ, տեղ տեղ, այո՛ կ'ըսեմ, տեսայ, կարդացի .կան վսեմ բացագանչութիւններ, որ սրտի կը դպչին, մէկէն աչքի կը զարնեն, որ մի միայն Աստուծոյ կ'ուղղուին, և մարդ կը տիրէ հաւատալ, կ'ուզէ հաւատալ, թէ Ռընան կը հաւատայ, բայց ինչ բանի. հո՛ս է խնդիրը, անձնական իրականութեան, այն քնարերգականապէս պաչտուած երկնային Հօր, և պէտք է նաեւ խոստովանիլ թէ այդ եզրակացութիւնն ալ չատ տրամաբանական և միանգամայն իրաւացի է, զի ոչնչութեան և վերացմանց աղօթք չի լինիր, աղօթե՛նք, կ'աղօթենք, բայց որո՞ւ, ինչ բանի... անշուշտ մէկը կայ, բան մը դրած ենք մաքերնիս, բան մը պիտի ըլլայ սրտերնիս, դիմացնիս, այն. պէս չէ՝, չատ պարզ է...

Արդ, ինչպէս կարելի է հանդուրժել այն թէ՝ լեզուի և թէ՝ իմաստի գեղեցկութեան զոր սփռած է Ռընան հետեւեալ տողերուն մէջ, զոր կ'արժէ առանց կրճատելու գրել և ուշադրութիւններ վրան հրաւիրել։ Ռընանի քննադատական դրպրոցին «Հայր մեր»ն է՝ որ նոյնութեամբ և առանց փոխելու, թարգմանութիւնը հոս կը դնեմ.

«Ո՜ Հայր երկնային, կ'անգիտանամ «թէ մեզի համար ինչ պահած ես, այն «հաւատքը զոր չես ներեր մեզի ջնջել մեր «սիրտերէն. արդեօք մխիթարութիւն մըն «է զոր չնորհած ես մեզի՝ մեր դիւրաբեկ «ճակատագիրը տանելի դարձնելու հա. «մար։ Արդեօք ասիկա բարեգործ պատ. «րանք մըն է, զոր քու գթասիրտու. «թիւնդ վարպետօրէն կարգադրած է, և «կամ խորախորհուրդ բնազդ մը. յայտ. «նութիւն մը որ կը բաւէ անոր արժանի «եղողներուն։ Արդեօք յուսահատութիւն «է որ իրաւունք ունի և արդեօք ճշմար. «տութիւնը տխուր է։ Դուն չուզեցիր որ «բոլոր այս տարակուսանքները որոշ պա. «տասխան մը ստանան, որպէս զի հա. «ւատքը՝ անարժէք բան մը չմնայ և ա. «ռաքինութիւնը պարզ հաշիւի գործ մը «չդառնայ։ Որոշ յայտարարութիւն մը, ազ. «նուական հոգին, համահաւասար պիտի «ցուցնէր զռեհիկ հոգիին հետ. այս տե. «սակ խնդրոյ մը մէջ վստահութիւնը յար. «ձակում մը պիտի համարուէր սրտի վը. «սեմ ազատութեան։ Դուն ուզեցիր որ «մեր արամադրութիւններէն կախեալ մը. «նայ մեր հաւատքը։ Օրհնե՜ալ ըլլաս քու «խորհուրդդիդ համար, օրհնեա՜լ ըլլաս ինք. «զինքդ պահելուդ համար, օրհնեա՜լ ըլլաս «այս կերպով կատարելապէս պահպան. «ուած ըլլալուն համար մեր սիրտերուն կրո. «նային ազատութիւնը։»

Ինչ կրնաք ըսել այս խորհրդաստ խօսքերուն, այս կրօնական չեչտերուն. սիրան է որ կը խօսի, թէ սրտին անսայ խիստ լաւ պիտի խօսի. ե՛ս այնպէս կարծեմ գրութիւններէն, իր բերնէն երբեմն յանգչաս փախուցած խօսքերէն թէ՝ Ռընանի բուն միտքը, մեծ ճիգը՝ եղած է մինակ անուն մը լոկ, ռընանականութեան պէս անուն մը ձգել, այդ բառը բառարան խոթել, այդ բառն ըսել տալու սոսկ տենչն է վոլթերականութեան պէս. սակայն չէ կրցած յաջողիլ, որովհետեւ նոր չէին իւր սկզբունքները. ուզած է, չա՛ս այխատած է, մտքի զօրութեամբ, յանդգնած է լուծել գերբնական խնդիրներ, բայց քնաւ չէ կրցած, որովհետեւ մինչեւ վերջ տարակուսի և հակասութեանց առեւելի ծովու մը վրայ փորթորկի բռնուած է, մոռնալով անանցն՝ անցաւորին մէջ, խարխափիլ սկսած է անյոյս, անլոյս և չիջեւատեղ, վիհ մը անյատակ, ծով մը յարծուփ, հորիզոն մը սեւաթոյր, երկինք մը անշող, մութ և չատ մութ. վատթարագոյն քան զանէութիւն...

(Շարունակելի)